

Հ Ա Յ — Դ Ա Մ Ի Ն Ի Կ Ե Ս Ա Ն Մ Ա Տ Ա Կ Ո Ւ Ա Կ Ո Ւ

Ծ Ա Ն Օ Թ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Բ

(Հարումակութիւն, տես Բազմավէպ 1922 Սեպտեմբեր, էջ 262)

ՏԵՏԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂՆԵՐ

Հայ — Դումինիկիան եկեղեցական գրքեւ անցնելէ առաջ համառոտիւ յիշենց հայ լեզուով՝ գրող երեց եպիսկոպոսներ՝ որ են եղ. Օգոստինոս Բաջենց, եղ. Պօղոս Փիրոսալի և եղ. Դրիգոր Մործորեցի:

§ 1. — Օգոստինոս Բաջենց¹.

Նախիջևանու եպիսկոպոս էր: Quétif — Echard (Scriptores Ordinis Praedicatorum — Բարիգ, 1719. թ. 272) կը յիշեն պատարազամատոյց մը՝ որուն տակը գրուած էր. Այդեւորութիւն եղ. Օգոստ. Բաջենցի, և երեն Բաղազո Ապաշխարութեան գործը:

Ամիս ու Եւրոպա կատարուած այս ուղևորութիւնը գեռ կը գտնուի Բարիգու Ազգ. Մատենազարանի թիւ 9 հայ գրչագրի մը մէջ, յեն Մազմուարանին, Արևմտացի ուղևորութիւնն ըրած էր Գաղղիոյ թագաւորին առ Պարսիկս նոյնիրակին հետ (տ. Journal Asiatique, 1837. էջ 207 հետև. և 401 հետև.):

Այս գրչագրին 51, 70 և 118 թերթերուն վրայ կը յիշուի որ եղ. Օգ. Բաջենց 1617ի նոյնեմբերին օրինակած է Մազմուաները նաւային ճամրորդութեան մը ժամանակ՝ երր Եւրոպայէն Արևմելք կը վիրազառնար: Գրչագիրս նուէր տրուած է եղ. Մատաթիւ Մուրախայէն Բարիգու S. Honoratus վանքի Դումինիկեանց (տ. Quétif-Echard Ա. 582, թ. 550): կը տարակուաիմ՝ որ այս գրչագրիս վրայ խօսին Քուետիֆ (Quétif-Echard, թ. 572 (հմտ.

թ. 550)): Հայ լեզուին և գրութեան հազիւ տեղեակ ըլլալով՝ թերևս պատարազամատոյց կարծեցին զայն՝ որ շատ մը բաներու հետ մի քանի պատարազաներ ալ կը պարունակէր: Բայց լուծելու խնդիր կը մայթէ ուսւկցից եկած է այդ թղ. Ապաշխարութեանական թէ կամ թէ ինչո՞ւ կարծեցին թէ գրչագիրս կը պարունակէ այդ գործը:

§ 2. — Պօղոս Փիրումալի²

Նն. ի Քալապրիա 1592ին, և 1631ին Ուգրանոս լ. Պապէն Հայաստան գրկուած է ցարողութեան: Չորս տարիէն հայերէն սորվելով՝ Էջմիածնի Փիլիպպոս Ա. պատրիարքէն (1632 — 1655) ուսուցիչ կը դրուի՝ իր նախորդին Մովսէս Գ. ի (1629 — 1632) հիմած կղերանոցին մէջ՝ լատին և ասորի լեզուներու և տրամախօսութեան (logica): Եղ. Պօղոս ինքնին շահեցաւ Էջմիածնայ պատրիարքը նոմէշական միութեան, ու մեծ ազգեցութիւն ունեցաւ իր աշակերտաց՝ և ասոնց միջոցաւ իր ժամանակի հայ գրականութեան վրայ: Նիւան շատ կը գովէ անոր հայերէնը: Միթիւրեանց՝ ընդհակառակն՝ մանաւանդ թէ մաքուր իեզուն աղաւաղեց կ'ըսեն³: Իր աշակերտներէն մին էր նաև Խսկան, Երեւանու նշանաւոր եպիսկոպոսը:

1655 — 64 արքեպիսկոպոս գրուցաւու կառավարեց Ներսիջևանու եկեղեցին

1. Տես Սեպական, էջ 394—5.

2. Տես Սեպական, էջ 395.

3. Հ. Ալեքան ասոր մէկ գրուածին համար կ'ըսէ. «պաւազ հայաբանութեամբ». Սեպական, 397.

(ուր իրեն «առաւելազանց եռանդեամբ և պահանջմամբ վրդովեցաւ խաղաղութիւն տեղւոյն», Այսակ. 397 որով), յետոյ փոխուեցաւ Քալապրիա՝ իրք եպս. Բիսինիանոյ քաղաքին, ուր մեռաւ 1667, գեկու. 28ին:

Վատիկանու Գրտոտան մէջ իր զրով շատ զրչագիրներ կան. — Հայ. Գրչ. Պորձեան, թ. 10 Վարդապետութիւն երկուց բեռքիւնց ի թրիստու, թ. 11. Ջատազովութիւն երկուց բեռքիւնց Թրիստոսի ընդէմ Սիմեոնի Հայոց վարդապետի, թ. 40, թերթք՝ 150 և հետեւ. նոյն ճառը դարձեալ իր ձեռազրով։

Թիւ 40 զրչագիրը կը պարունակէ նաև Գիրք յդ. Արդապիստ Հաւատոյ առ Արքայն Պարսից (սկիզբ թերթ)՝ նոյնպէս Փիրումալիի ձեռազրով, և Ջատազովութիւն Յդ. երկուց Բնուրեանց Թրիստոսի (առջի երկու թերթերը կորսուած)։

Բարիգու Ազգ. Գրատ. հայ զրչազրաց մէջ թ. 142 և 160 կայ Յդ. Մարդեղութիւննեան։

Վատիկանու հաւաքածոյին մէջ կան դարձեալ Յիշտափիարտն դիպուածոց Եկեղեցոյն Հայոց և Բառագիրք Հայ — Լատին ինքնազիր։ Լուսորայի Բրիտ. Թանգի զրչազրաց մէջ ալ թ. 84, կայ Յդ. Քաւարակի զրոյկ մը։

§ 3. — Գրիգոր Մոլոժորեցի.

Դոմինիկեանց կարգէն ու Նախիջեանու գաւառէն էր. մինչ 1648ին Հոռմայ Ա. Կղեմէս վանքը կը զանուէր՝ Հաւատասովիւու Փողովոյն յանձնաբարութեամբ նըսպասաւոր վկայութիւն տուաւ կղեմէս կալանոսի գրքին վրայ, ինչպէս կը տեսնուի Հոռմայ տպազրութեան սկիզբը։ 1671, 72 և 73 տարիներուն տակաւին՝ կամ դարձեալ Խոտալիս — Հոռմ և Բիզագտնուելով՝ իտալերէնէ հայերէն թարգմանեց Քարոզչաց կարգին մի քանի սուրբրերու վարքեր, որոնց ձեռազրով կը գտնուի Բարիգ, Ազգ. Գրատ. թ. 168, Թարգմանութեանցս հեղինակը, տեղը և տարին նշանակուած են նոյն զրչազրին

մէջ։ Գրիգոր Մ. վերստին յերիւթեց Հայ — Դոմինիկեանց ժամագիրքն ու պատարագամատուցյը, որոնց Քոնցւոյն Ընկերները թարգմանած էին։

9.

ՃԱՅԵՐԵՑ ՆԻՒԱԿԱՆ ԳՐՔԵՐ
ՔԱՐՈՉԱՍԱ ԵՒ ՄԱՐԱՆԱՍԻՐԱՑ ԿԱՐԳԵՆ
ՄՆԱՅԱՌ.

ՃԵՍԱՆՑ Ա. Օգոստինոսի կանոնները՝ որ անդույն Քար. Կարգին համար թարգմանուեցաւ Յիշեցինց նաև անոնց եռանդը՝ լատին ձէսը տարածելու համար, զոր մինչև մինչ զարուն երկրորդ հէսերը պահեցին։ Հանուարար նախուստ ալ կարելի է ենթաղրել՝ որ ծիսական զրքերն ալ թարգմանուած պէտք են ըլլալ նախկին ժամանակներուն մէջ, ինչպէս որ կը հաստատեն յետոյ արեւելեան և արևմտեան աւանդութիւններն ու գաւերաթուղթերը, որոնց մեծ մասը կորսուած է անշուշտ և փորբ մաս մը միայն մեզի հասած։

Թէ՛ Միաբանող և թէ լատին Քարոզող եղբարք թուի թէ միեւնոյն զրքերը կը զործածէին. մանաւանդ թէ Փլորենտեան զրչազրով կարծել կու տայ որ միենոյն Հայ — հոռմանական պատարագամատոյցը կը ծառայէր թէ Կրտսեր և թէ Քարոզող եղբարք։ Բայց որովհետև այդ զրքերը մեծ մասամբ Ա. Գրքի կոտրներով կազմուած են, մանաւանդ թէ ամրող սազմուարանը ի հարկէ կը պարունակէն, ասկէց թերես ծագած է աւանդութիւնը՝ թէ Եր, Բարթուղիմէսու Ա. Գրքի նոր թարգմանութիւն մը լրած ըլլայ վուշկաղայի վրայէն։

Վկայաբանութիւն մը կը յիշեն կալանոս և Quétif-Echard, զոր և Թաղէսոս, Լաֆայի առջի եպիսկոպոսը յունարէնէ հայերէնի վերածեց, բայց չնասաւ ձեռքբնիս։ Մայր մաշտոց մը կը պահուի Բիրիտն. Թանգի Հայ զրչազրաց մէջ, թ. 31. նոյն Թաղէսուն լատինէ հայ թարգմանուած։ Զարդարուած է նա արևմտեան մանրանկարներով, և առջի թերթին վրայ Թաղէտոս ինքինը թարգման կը ներկայացնէ։

Մնացած ծիսական գրեթեր որ Կորուստէ ազատ մնացին՝ կը պարտինք Մաթիաս Մորաչայի (Matthias Moracca)՝ բոնայ մհծաւորին առատաձեռնութեան, որուն մէկ տեղեկատուութիւնը կը պահուի Քարոզ. Կարգի դիմանք: Աս 1646ին Բարիգ գտնուելով՝ Դոմինիկեանց Ա. Ծնորադուս վանքին մի քանի թանկազին ձեռագիրներ տուաւ, որոնք յետոյ Ազգ. Գրատունը անցան:

Արդէն խօսեցանց վերը եղ. Մատաթիայի վրայ՝ առիթը ներկայանալով, բայց Թավմաս Վիտալէ այցելուին Գ. տեղեկատուութեան մէջ ալ (Դիման Քար, Կարգ.) ինչ ինչ տեղեկութիւններ կան գեռ: Չուետի՛ - Echard, Բ. 550, կ'ըսեն. «Եղ. Մատաթիա Մուրախա, Հայազգի աշակերտ Նախիջևանու գաւառին և Քոնայի վանքին մեծաւոր, Բարիգ եկաւ 1646ին՝ օգնութիւն ինդրելու Հայաստանի մէջ կրող և ճնշուած Եկեղեցւոյ համար: Ապրիլ ամսոյն հիւրընկալուեցաւ մերոնց բով Ա. Ծնորադուս վանքը, որոնց՝ երախտագիտութեան համար տուաւ Հայ Սաղմոսարանը միածալ Ժամագիրից ու Քար. Կարգին Օրացոյց՝ մեր Եր. Բարթուլիմէոսուն հայերէն թարգմանուած, այս բոլոր ձեռագիրները հոն այդ գրատան մէջ կը պահուին: Բայց թէ ով զրած է այս սաղմոսարանը՝ ինչպէս նաև միւսները՝ գրչազրաց մէջ նշանակուած չըլլալով անծանօթ է»: Բ. 572 կը յիշատակն որ նոյն վանքին մէջ կը պահուի «ուրիշ ձեռագիրներու հետ զիմանարապէս պատրազամատոյց մը», որուն ստորոտը գրուած էր. «Ալիւրադին եղ. Օգոստինոս Բայենցի և նորին Ճառ յդ. Ա. Կայալարուրեան»¹:

Այս չորս ծիսական գործերը հիմայ կը պահուին Բարիգի Ազգ. Գրատունը:

Ժամագիրը (թ. 105) չունի սաղմոսարանը և 1330ին թարգմանուած է Եր.

Բարթուղ, Բոննիացիքին. Նախ կայ տունացոյց: Որինակուած է Մատթ. Երզընկացիէն (թերթ 284. Բ.) և նորոգուած թովհաննէս անուամբ մէկէ մը (թերթ 74. Բ.), Քանայի վանքին կը պատկանէր, որուն առաջնորդն Մատաթիա Մուրախանուիրեց Ա. Ծնորադուս վանքին: ԺԴ. Պարութքութեայ գրչազրաց մ'է՝ 581 թերթերով:

Քրիսն. Թանգ. կ'հայ զրչազրաց մէջ (թ. 61) պահուած ժամագիրը այդքան նոր չէ (ըստ Կոնիրիթի՝ շուրջ 1400ին): Անի 407 թերթ, և 405 թերթին Բ. Երեսը անուաններ հիւսող տողեր կան ցերականական սիալներով, որ կը զովեն Յովհ. Քարդապետ Քոնեցի և Յակոբ Թարգման: Թարգմանիչն է Պետրոս (Արագոնացի), և ինչպէս կը թուի՝ Յակոբ Թարգմանին հետո Թարգմանութեան տարին յայտնի սիալմամբ դրուած է 1237² փոխանակ 1337ի: Ուրեմն Եթէ ճիշտ է որ Եր. Բարթ. 1330ին ժամագիրը թարգմանեց, ինչպէս յիշուած է Բարիգեան ժամագրոց մէջ, այս ալ Երկրորդ թարգմանութիւն մ'է: 406 և 19 թերթերուն վրայ ալ գեռ ծանօթութիւններ կան ժամագրոց հետազայ ստացողներուն վրայ: ... Վեննայի արցունի գրատան հայ ձեռագրաց մէջ թ. 8՝ կայ ԺԵ. Պարութքամագիրը մ'ալ. Կայ նաև Կայիթչեանու գաւառին Քար. Կարգին ժամագրոց ապագրութիւն մը (Պոոթոի 1714, Վեննետիկ)³ ուսկից օր. մը կը պահուի Ք. Կ. Դիւանը, Հոռմ. Ուրիշ մը՝ Բիրտ. Թանգր. և Երրորդ մը՝ Բարիգու Ազգ. Գրատունը: Հին թարգմանութեանէն շատ բան պահուած է այս ստպագրութեան մէջ: Տպազրողներն էն Նախիջևանու գաւառէն երկու զոմինիկեաններ, եղ. Պետր. Փեհլկան Ջանկեցի և եղ. Գր. Կուլինար, որոնք 1714ի Օգ. 10ին Վեննետիկոյ Ա. Յովհ. և Պօղոս վանքը կը գտնուէին, ինչպէս զրուած է տպագրութեան ծառայող ձեռագրին սկիզբ՝ որ կը պահուի Վեննետակոյ Մարշխանա Գրատան գրչազրաց մէջ, թ. 169: Այս ձեռագրին 580 թերթին Բ. Երեսը կ'ըսուի թէ Եր. Բարթ. առաջին թարգմանութիւնը ըրաւ 1333ին, իսկ 1656ին նոր թարգմա-

1. Այս չառը ուսկից եկած է կամ ի՞նչպէս Չուետի՛-Էչարդ այս գրչազրաց մէջ կը գննի՝ չենք զիտեր. Եսկ Ռազմութիւնը ոչ թէ պատրազամատոյցին՝ այլ սաղմոսարանին կը է:

Նութին մ'ըրաւ եղ. Գրիգ. Առործորեցի, աւելցնելով նորամուս տօնիքու պաշտամունքներն ալ:

Պատարագամատոյց (Բարիկ, Ազգ. Գրատ. թ. 106) լատինէ հայերէն թարգմանուած էր Պիտր. Արագանացիէն Յակոր թարգմանի օգնութեամբ, ի գործածութին Հայաստանի Քար. Եղարց, Ժի դարու թղթեայ գրչազիր 264 թերթերով. սկիզբը կայ տօնացոյցը: Գրչազիր նորոգուեցաւ 1442ին և գարձեաւ 1559ին եղ. Յովսէփ Ասհապունիէն, և Ա. Խորազուս վանքին նուէր տրուեցաւ եղ. Մատաթիա Մուրախայչն: — Վեննայի Միթթ. Ճեռագրատոնը, թ. 463, կը պահուի Հայ-Ղոմինիկեան պատարագամատոյց մը՝ 1723ին գրուած Պիտրոս Ջահկեցիէն՝ Սահապուն վանքին մէջ: Հոն կայ նաև Միրաբոնող եղարց պատարագամատոյց մը (Ժի դարու, սկիզբը թերի): Եր. Բարթ. Ի թարգմանութեան համեմատ: Առջի թարգմանութինը սրբազրեց եղ. Գրիգ. Ծործորեցի, որ աչքէ անցուց նաև ժամագիրըց: Քիչ վերջ երկրորդ սրբազրութին մ'ըրաւ եղ. Թովմաս Խօշկաշէնցի, և այս տպուեցաւ 1728ին Հաւատասփիւռ Փող. ի տպարանը՝ ի Հոռոմ:

Բարիզու գրչազրին չափ յարզի է թերևս Փլորենտիո Արքունի Մէտիչէա-Լաւրենտ: Գրատան 428 թերթերով գրչազիր մը: Երբորդ թերթ. թղթեայ է, վրան հայերէն ծանօթութիւններով. մի ցանի տեղեր հին թերթերու նշաններ ալ կը տեսնուին: Սկիզբը կայ տօնացոյցը՝ որմէ վերջ գրութիւնը երկսին է 20 տողով և բոլորգիր: Ազգերը Կարմրակեղ, զարդերը թիչ և շատ պարզ, զուս հայ արուեստով: Արողջութիւնը մէկ ճեղքի գրութիւն կը թուի, բաց ի 187 թերթէն՝ որ յետոյ գրած է եղ. Մկրտիչ Ապարանեցի: Արտացուստ կարմիր կաշեպատ տախտակէ կողքերով, և սկիզբն ու վերջը կայ Մեսահյիններուն զինանշանը 5 անգամ կրկնուած՝ չորս անկրւներն ու մէջտեղը: Ճակտին վրայ երկլեզուեան զրութիւն մը կայ հայերէն, որ գրեթէ աւրուած՝ դժուար է կարդալ,

իսկ լատիներէն կ'ըսէ. Missale in idiomate armenoantiquo, scriptum anno domini 1353 ab archiepo armeno ord. praedicatorum. Տօնացոյցէն առաջ Թղթեայ թերթերու վրայ իտալ. հայ. և լատ. ծանօթութիւններ կան. իտալերէնը որ ամենանորն է կ'ըսէ.

« Nell'iscrizione armena si dice tradotto l'an. 1312 e scritto in Pisa nell'Ospizio Armeno di S. Antonio, sotto il pontificato di Innocenzo VI da Gregorio vecchio (հետազա ծեռց մը՝ vecchioին տեղ դրած է «Vario arcivescovo») e colla vista indebolita. Nota di Malachia Ormanian. Vedi il catalogo di G. Assemani, Cod. VII, pag. 38 n. 17 տող հայ ծանօթութիւնը շատ անհոգութեամբ գրուած է և կիսկատար կ'երկի. Ընդարձակագրոյն ծանօթութեան մը մաս պիտի կարծուէր՝ եթէ գլուխը գրուած չըլլար «Յանուն Աստուծոյ»: Գիրէն՝ օտարի մը կը տեսնուի, ոչ հայու: Ե իրը արեւելեան հեղինակի մը գործ կը ներկայացնէ: Հուսկ լատին ծանօթութիւնը կ'ըսէ. »

« Missale juxta ritum et consuetudinem fratrum ordinis praedicatorum in vetus Armeniacum et latine idiomate versum a Rev.mo Archiepo Gregorio cum degeret Romae essetque praesul creatus anno d.ni 1353. Hic a Beato Bartholomeo dominicanæ sodalitatis qui primus fidem in Armenia maiori longe lateque disseminavit et mirum in modum Christianam pietatem fusit. Romæ destinatus, duos ejus generis libros vertit, quorum unum in Armenia secum asportavit, alterum vero, hunc scilicet Italiæ asservari fecit. Cum autem quidam fr. Joës Baptista ejusdem instituti et provinciæ Armeniæ praefectus ab Archiepo Nicolao Jubilæi gratia Romam missus, forte fortuna florentia appulisset hunc

sacrum codicem, siquidem pagina ei una temporis vetustate deerat, omnibus numeris absolutum reddidit. Regnante serenissimo Hetriæ duce Francisco Mediceo.

427-28 թերթերուն վրայ երկու վերշնական ծանօթութիւններ կան, առաջինը կ'ըսէ թէ գործը վերջացաւ ի փառա Քրիստով 6 նոյ. 1353 և ի թուրին Հայոց 802. երկրորդը կ'ըսէ թէ գրուեցաւ Գրիգ. արքեպիսկոպոսն՝ իննովկենտիոս Զ. Պապին ժամանակ Բիզայի մէջ, և թարգմանուեցաւ եղ. Պոնտիոսէ ի կարգէ կրուսեր եղարց՝ որ շատ հմուտ էր հայ լեզուին և գրականութեան:

Օրացոյցը (Diurnum) լատինէ հայերէն թարգմանեց ի գործածութիւն Քար. Եղբարց. սկիզբը կայ տօնացոյցը: Տեղեկութիւն չկայ թարգմանովին և օրինակողին վրայ: Այս ալ ընծայ է եղ. Մատաթիայի: ԺԴ կամ ԺԵ դարու զրչագիր մ'է, թղթեայ 279 թերթերով: — ԺԴ դարու ձեռագիր՝ ուրիշ Օրացոյց մը կը պահուի Բաւիոյ Համալսարանին Արք. Գրաստան մէջ. թ. 346. Կաֆայէն հեկած կը թուփ Վըան մի ցանի տեղեկութիւններ առունը արդէն վերը՝ կաֆայի թագու թիւ թիւ վրայ խօսելով:

Սադմուարանին սկիզբը կայ եղ. Օգոստ. Բացինցի ուղերութիւնը՝ որ 1-49 թերթերը կը զրաւէ: Գրչազգին մասին խօսեցանց վերը եղ. Օգոստինոսի վրայ խօսած առեննիս:

Ամիսոց Հ. Գ. ՈՍԿԵԼԻՆ

Մոնակոյէն կը հաղորդուի որ վախճաներ է 78 տարեկան հասակին մէջ Աւիլեամ Գուերատ Ֆուն Ռեկոնիկէն՝ պարագայրերուն հոչակառ հեղինակը: (Մե. 1845 ի Լենոքի. գիտը կատարեց 1895թ.):

Հ. Գ. ՈՍԿԵԼԻՆ

ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ԶԵՐԱԳԻՐՔ Ս. ՂԱԶԱՐՈՒ ՎԱՆԶԻՆ

(Շար. տես թագմ. էջ 7)

Գագիկ թագաւորին անունը կրող այս թժկարանը հազիւ աւարտած՝ անմիջաւացն իւսի կը սկսի Միհիթար Հերացիի Զերմանց Միհիթարութիւնը կիսատ, որ Ժ. Պ. Կ. Պալւիով կը սկսի ու կը վերջանայ Լ. Պ. Գլուխով և կը զրաւէ ձեռագրին 143րդ – 229րդ էջիրը:

Հարկ չեմ համարիր առանձինն խօսիլ այս գործին վրայ, որու մասին մէկէ աւելի անգամներ հրատարակած եմ ուսումնամիրութիւններ. այլ կը բաւականանամ միայն ըսելով, թէ այս կիսատ գրութիւնը՝ թերևս օր մը ծառայէ ծառելու Միհիթար Հերացիի արդէն լոյս տեսած « Զերմանց Միհիթարութիւն »ին մէջը գտնուած կարգ մը սիալները:

Լ. Պ. Գլուխին վախճանը զրուած է Հ. Ղ. Ալշանի Միհանեին մէջ լուսանկարուած Սիշատակարաններուն երկրորդը՝ որ է.

« Որ բարձեր զցաւս հոգուց և մարմեց « հաւատացերոց բոց Քրիստոս Աստուած « թժկէա գնուցոյ և զմարմենյ հիշաեղորիւն « ծառափ բոյ Հերմոյ տեսան կամկեսոյ՝ « ստոցդի թժկարակիս՝ և պահեա զիա « իւրովք ամենեցումք՝ անփորք, կրկին « կենաւուրեամբք, կենաւունին և անկենդաւ « նետեն՝ զերկարանչիրս լսու բումդ հաւ « անյից կասավարերով, զի մնարով Եղիար՝ « յարհենեալ նախապետեն արհնամասանց « բռնեն անիփոխների ունելով իւրայօք լսու « արքամու ի փառ բո ընդ հար և սուրբ « հոգոյն արհնեալ յախտեալ »:

*

Ձեռագրին 230րդ էջին վրայ կը սկսի անոր երրորդ բաժինը, որ 81 զւուկներու բաժնուած աշխատութիւն մ'է՝ բաւական ընդարձակ և կարևոր: